

\* \*

Ներելի թող ըլլայ մեզի փափաք մ'ալ  
յաստելու. երանի թէ բեռլինցի գիտանա-  
կան Պրոֆ. Ֆինըի մահը՝ չընդհատէր հայ-  
թոշաներու վրայօք ուսումնակրութեանց  
զարգացումը. Մեզի նոյն լեզուով գրուած  
շարադրութիւններ կը պակսին. և եթէ  
Հայոց մէջ կը զանուին ուշիմ և հետա-  
մուռ հաւարողներ, մենց երջանիկ պիտի  
համարինց զմեզ՝ եթէ զանոնց թարգմա-  
նելու և հրատարակելու համար մեր ծա-  
ռայութիւնն իրենց կարենանց ընծայել :

ՀԱՅՐԻ ԲՈՒՐՃՈՒԱ

ՔՐԻՍՏ. 21 Մայիս, 1910

## ՀԱՍՏԱՇԽԱՐՀԱԿԱՆ ԼԵԶՈՒ

Աշըիս առջեւ ունիմ Հայկ Տէր-Աս-  
տուածատրեանի տարւոյս մէջ հրատարա-  
կած իսպիրանո-Հայերէն լիտաստար բա-  
ստրամեր (Vortaro Esperanto-Armenia), հրատարակութիւն «Կոլվակսեան իս-  
պէրանտո Ծնկերութեան». տպ. Թիֆլիս,  
1910, 8 ծլ. երկուն, 125 էջերէ կազ-  
մուած: Նոյն Հեղինակը անցեալ տարւոյ  
շրջանին մէջ հրատարակած է նաև Դաս-  
սագիրք իսպիրանո (Միջազգային լեզու),  
հրատարակուած նմանապէս Թիֆլիսում,  
շնորհիւ վերոյիշեալ Ծնկերութեան, 8 ծլ.  
64 էջերով: — Յուսալի է որ Հ. Տէր-  
Աստուածատրեան ամբողջացնէ իւր գործը  
հրատարակութեամբ նաև Հայերէն-իսպի-  
րանո բառարանով, որ կարենը է Հայե-  
րու համար՝ որոնց փափաքին ուսանել  
այդ միջազգային կոչուած լեզուն և անով  
գրել:

Հ. Տէր-Աստուածատրեանի վերոյիշեալ  
աշխատութիւնները բաւական ինամբով  
կատարուեր են, և պատուաբեր են Հեղի-  
նակին. փափաքելի էր միայն որ վերա-  
կանութեան կանոններն աւելի պարզագոյն  
ձեր ներքե բացատրուած ըլլային, վասն

զի աեղտեղ շատ լակոնական ոճով մէջ  
բերուած են. աւելորդ կը համարիմ այս-  
տեղ օրինակներ գնել՝ ի հաստատութիւն  
այս ըստածի:

Ից մայ միայն մաղթել որ Հեղինակին  
վերոյիշեալ աշխատութիւնը արդիւնաւէտ  
ըլլայ, և իսպիրանո լեզուն՝ ինչպէս եւ-  
րոպական ազգերու այսպէս նաև մեր ազ-  
գին մէջ ունենայ իւր հետեղներն և համար  
այն նպատակին՝ որուն-համար ատեղծուած  
է, այսինքն Է հասարակաց համաշխարհի  
լեզուն ըլլալու:

Սակայն ինչպէս իմ՝ այսպէս նաև ըն-  
թերցողաց մտցին մէջ ընական կերպով  
կը ծագի այս հարցը, թէ արդեօց ստու-  
գիւ իսպիրանո լեզուն ունի պահանջուած  
յատկութիւնները և պիտի կարենայ ըլլալ  
համաշխարհական փափաքելի լեզուն:

Այս նկատմամբ Հ. Տէր - Աստուածա-  
տրեանի յոյսիր վարդագրոյն են և չափա-  
զանցորէն լաւատես: «Էսպէտանո լեզուն,  
« Կ'ըսէ նա իւր վերականութեան Երկու  
« խոր նախարանին մէջ, որ ստեղծուեց  
« 1887 թուականին՝ շնորհիւ Դոկտ. Լ.  
« Զամեննոփի, ներկայում այն աստիճան  
« տարածուած է աշխարհին բոլոր կող-  
« մերում, այնքան բազմաթիւ հետեղներ  
« ունի և այնպիսի մեծ նշանակութիւն է  
« ստացել թէ՝ զիտական և թէ առեւտրա-  
« կան աշխարհում, որ խօսել նորա կա-  
« րեռութեան մասին բոլորովին աւելորդ  
« է. բաւական է որ մարդս զիտանայ  
« այս լեզուն, և նա աշխարհին որ կողմն  
« էլ զնայ՝ կը զննէ իրեն հասկացող հա-  
« սարակութիւն, այդ լեզուով խօսող մար-  
« դիկ, հիւրանոց, ճաշարան, որաեղ միայն  
« այդ լեզուով են բացատրում»:

Եւ յետոյ. « Այոյն զասագրեից յետոյ  
« (ուսանողներն) արգէն կարող են ընթեր-  
« ցանութեամբ զրազուել, որի համար կայ  
« բաւական հարուստ զրականութիւն, և  
« աշխարհիս վրայ ներկայաւմս 70ից ա-  
« ւելի պարբերական (լրագիր, ամսագիր,  
« շարաթաթերթ) հրատարակութիւններ  
« կան, որոնց իրենց արժողութեամբ շատ  
« մատչելի են »:

կը յիշեմ որ այսպիսի և զեռ աւելի յուսացուցիչ տողեր գրուեցան ժամանակաւ նաև վորապից համաշխարհական լեզուի մասին, բանի որ կապքահատօն լոյս չէր տեսած. և կերջնոյս երեան զալչն իսկ յետոյ բաւական մեծ մրցանք տեղի ունեցաւ այդ երկու զրութիւններուն հետո լեզուն մէջ, մինչև որ գործնական ասպարէցին մէջ յալթող հանդիսացաւ խպիրահատօն, և իւր մրցակիցը սակաւ սակաւ տեղի տոււաւ, և այսօր գրեթէ ոչ ոք կը խօսի վորապիցիք համաշխարհական լեզու լինելու կարելիութեան վրայ:

Նոյնը արդեօք պիտի չպատահի՞ նաև խպիրահատօնի, երբ իրմէն աւելի կատարելագոյն զրութիւն մը երեան ելլէ. որովհետև բանաւոր չէ հաւասալ՝ որ խոպիրահատօն գերածայր և անմրցելի կատարելութիւն մը կը ներկայացընէ, այն պատճառով որ նա նախընթաց զրութիւններուն քով կատարելագոյնն է:

Այս յայտնի է՛ թէ խոպիրահատօնի ջերմագոյն հետեւողներէն անգամ ոչ աննշան խումբ մը պէտք կը զգան Դոկտ. Ջամենէոփի այս զրութիւնը դեռ աւելի կատարելագործելու, ջնջելով անկէց ինչ որ դժուարութիւններ կը պատճառէ ուսանողներուն և գործածողներուն, և ջնջուած մասերուն տեղ նորութիւններ մուծանելով, որոնք ազատ ըլլան վերոյիշեալ դժուարութիւններէն:

Մանօթ է արդէն որ 1900 տարւոյն մէջ կազմուեցաւ հանրազային ընկերութիւն մը՝ Միջազգային Ընկերութիւն Ակադեմիաներու կոչումով, որ նպատակ ունէր մինչև այն տարին լոյս տեսած համաշխարհային լեզուներու զանազան զրութեանց մէջէն ընտրելազայնն որոշելու և զայն տարածելու միջոցներուն վրայ խորհելու: Այս Ընկերութիւնն երեք տարին անգամ մը կանոնաւորապէս տեղի ունեցաւ (Փարիզ, 1901ին. – լուսուն, 1904ին. – Վիեննա, 1907ին). ինձ անծանօթ է թէ 1910 տարւոյ մէջ ալ գումարուեցան արդեօք այդ Միջազգային Ընկերութիւնն բայց ծանօթ է որ 1907ին այդ Ընկերութեան

կը մասնակցէին արդէն Ակադեմիաներն ու Գիտութեանց Ընկերութիւններն Ամստերդամի, Բելգիանի, Բրիտանիի, Բուլղարիայի, Ֆրիստանիայի, Գորենհակի, Լայպցիգի, Լոնդոնի (Royal Society և British Academy), Մագրիգի, Միւնիխի, Փարիզի (Acad. des Sciences, Acad. des Sciences morales, Acad. des Inscriptions), Գետերուրգի, Հռովմայ (Acad. dei Lincei), Ստորումի, Վիեննայի և Վաշինգտոնի:

Այս Ակադեմիաներու հանրազային ժողովն 1907ին յանձնառու չեղաւ զրադելու համաշխարհային լեզուի ընտրութեան ինդրով. հետևաբար նոյն տարւոյն 25 յունիսի՝ ընտրուեցաւ Յանձնախումբ մը՝ այդ ընտրութեան զործը իւր վրան առնելու: Յանձնախումբը կազմուած էր տառուերկու անդամներէ, որոց մէջ կը զըտնուէին երկու գաղղիացիներ (Պրոֆ. Բուարակ՝ Դիժոնի Համալսարանին վարիչը և Պրոֆ. Բուարակ՝ Փարիզի բժշկական կամագին), ուսւա մը (Պրոֆ. Բուտուէն Դը-Կուրաբնէյ, ուսուցչապետ լեզուաց Պետրոբուրգի Համալսարանին մէջ), զանիացի մը (Պրոֆ. Եթսպիրսն, Jesperson, ուսուցիչ լեզուաբանութեան բորենհակի Համալսարանին մէջ), ամերիկացի օրագրապետ մը (Պր. Գ. Հարդէյ, North American Review նիւ-Յորքի լրագրին վարիչ), աւստրիացի մը (լեզուաբանն Հ. Շուշար, ուսուցիչ Գրացի Համալսարանին մէջ) և երկու գերմանացիք (Ֆօրստէր աստեղագէտն և Ոլցուալզ տարրաբանն):

Այս յանձնախումբը գումարուեցաւ 1907 տարւոյն Հոկտ. 15ին, և շարունակեց իւր նիստերը մինչև նոյն ամսոյն 24ը, ընդ ամէնն 18 գումարումներ կատարելով: Ավելայն վերոյիշեալ ընտրուածներէն ումանց չմասնակցեցան գումարումներուն, ումանց ալ իրենց տեղ փոխանորդներ ուղարկեցին, այնպէս որ ընտրածներէն կրնանք ըսել որ կէսը միայն անձամբ ներկայ գտնուեցան և շարունակեցին ստանձնած ընտրութեան զործը:

Զենք կընար զուրցել թէ Յանձնախում-

բը թեթև աշխատութիւն ունեցաւ. վերո-  
յիշեալ 18 նիստերուն մէջ՝ մանրամասն-  
որէն հիմնական լորջ կերպով քննութեան  
առնուեցան այն ամէն խնդիրներն, որոնց  
համաշխարհային լեզուի մ'ընտրութեան  
հետ կապ ունին: Փողովին մասնակցելու  
հրավիրուեցան համաշխարհական լեզուի  
ծրագիրներ հրատարակած ամէն հեղինակ-  
ներն, որպէս զի անոնցմէ իրացանչիւրն  
իր զրութեան ջատագովութիւնն անձամբ  
կարենային կատարել: Դոկտ. Զամեննոփ,  
Էսպիրանտօյի հնարիչն, իւր եռանդուն հե-  
տեղնիւրէն մին իրեն ներկայացուցիչ ու  
դարձեց՝ Լ. Դը-Բօֆրոն (L. de Beau-  
front) գաղղիացին:

Նախ ունկնդրութիւն շնորհուեցաւ այն  
Հեղինակներուն կամ Ներկայացուցչաց,  
որոնց հրատարակած լեզուները իրք սկզբ-  
րունք կը ճանաչնան՝ բնաւ ուշադրութիւն  
չդարձնել ներկայիս մէջ կենդանի եղող  
լեզուներու բառերուն, այլ հիմնովին ա-  
րուեստական նոր լեզու մը գործածել: Այս  
դասակարգին կը վերաբերին Ավոքիլ,  
Կապոյու-Լիկու: և Դիբրոց: Ամերիկացի մը (Պր. Wise) առաջարկեց իրմէն հնարուած  
նոր հասարակաց լեզու մը՝ փիլիսոփայա-  
կան սկզբունքներու հիման վրայ հաստա-  
տուած, իսկ գաղղիացի մը (Տուլոնցի Պր.  
Tauft) ճառեց ի նպաստ միավանկ բա-  
ռերով կազմուած նոր լեզուի մը, որոն այրուենք վաթուն տառերէ կը ճեւանայ:

Ենոյ կարգն եկաւ այն հասարակաց  
լեզուներուն՝ որոնք կազմուած են աւելի  
կամ պակաս յաջողակութեամբ՝ կենդանի  
լեզուներէ: Նախ խօսեցաւ ընկերաբանն  
(sociologue) Ռաուլ զը լա Գրասըրի իւր  
հնարած աղորիմա զրութեան մասին, որ  
հաստատուած է յունական լեզուի վրայ.  
Ենոյ ճառեց ամերիկացի մը Master  
languageի վրայ, և ապա ուռ մը իր-  
մէն հնարուած Logo հանրային լեզուին  
վրայ. Հայելբերգի վաճառական մը պար-  
զեց իւր Parla հասարակաց լեզուի զրու-  
թինը, և ապա Մոնակոցի Դոկտ. Մոլ-  
նար բացարեց իւր Universal միջազ-  
գային լեզուի ծրագիրը:

Այս ամէն զրութիւններն ալ բացասուե-  
ցան Յանձնախմբէն: Մերժուեցան նմա-  
նապէս վ. Ռոզենբուրգերի Զկոր լիգու (Idiom neutral) հանրագրութիւնն, թէ-  
էրմանի Նոր-լատին (Novi latin) բար-  
րառն և Ա. Բլոնդելէ առաջարկուած թե-  
ղափոխած-րատին լեզուի վերածունքն,  
ինչպէս նաև Պրոֆ. Յեսպերսի (Jesper-  
son) ծրագրած Մայկաբար լիգուն, որ նը-  
մանութիւն մ'է Էսպիրանտօյի զրութեան:

Էսպարիզի վրայ մնացին միայն Վորա-  
պիչը և Էսպիրանտօ զրութիւններն: Առա-  
ջինն արդէն զործնական փորձառութեամբ  
յայտնի եղած էր՝ որ անբաւական էր զա-  
նազան տեսակէտներով՝ գոհացնելու պա-  
հանջուած նպատակը, հակառակ զայն ընդ-  
հանրացնելու ուղղուներու եռանդուն բազմա-  
մեայ ջանցերուն: Ռւստի անցան Էսպ-  
րանտօյի ընդութեան:

Նախընթաց զրութիւններու նկատմամբ  
Յանձնախմբէնը բռնած ընթացքն այն-  
պէս կը գուշակուէր՝ որ յաղթանակը Էս-  
պիրանտօյի պիտի ընծայուէր, և նոյնը պիտի  
հրատարակուէր իրեւ մի միակ յարմար  
զրութիւն ապազայ համաշխարհական լե-  
զութիւն. սակայն Յանձնախմբին ընդու-  
թեան արդինքն այդ յոյսը չիրագործեց:

Յանձնախումբը միաձայն հաւանութեամբ  
հրատարակեց որ Էսպիրանտօյի այրուենն  
բարեփոխութեան կարօտ է, այսինքն՝ հարկ  
է նախ չնշել այրուենի միջէն այն կրկնակ  
տառերը՝ որոնք յատուկ պատիք մը նշա-  
նով կը զրոշմուին իրենց նմաններէն տար-  
բեր հնչմունք ունենալնին որոշելու հա-  
մար: Այրուենին 28 տառերէն՝ 6 հասը  
այսպիսի (՝) նշան մ'ունին (c, g, h, j,  
s, u), որոնք ոչ միայն գտնարութիւն  
մ'են տպարաններու համար, (ինչպէս կը  
վկայէ նաև Հ. Տէր-Աստուածատրեան  
թիֆլզի մէջ գտնուած տպարաններու  
մասին իւր Դատագիրքին Երկու խօսք յա-  
ռաջարանի մէջ), այլ նաև վարանեցուցիչ  
պատճառ մ'է գրող-մեքենաներ գործա-  
ծողներու համար, որոց կիրառութիւնն  
ընդհանրացած է այժմ ամէն ազգերու մէջ:  
Բայց ինչ կերպով պէտք էր այդ պա-

Հանջուած բարեփոխութիւնը կատարէին. աշաւասիկ այս կէտք՝ որու մասին տարածայնութիւն ծագեցաւ. Յանձնախումբի անդամներուն մէջ է վերջիններէս ումանք պնդեցին որ պէտք չէր հայիսկան սկրոնեցէն շեղիլ, որ կը պահանջէ իւրացանչիւր ձայնի համապատասխանող սեփական տառմը. իսկ ուրբջիններ կողմանկից գտնուեցան դրական սկզբանքի գործածութեան, որ իրաւունք կառաւ տայ տեսակ մը ձայններու համար՝ կառաւ գործադրութիւններ կիրարէր. Վերջին սկզբունքի կողմանկցներն բազմաթիւ գտնուեցան, որով Յանձնախումբը հրատարակեց որ պապայ համաշխարհական լեզուի մէջ՝ Կ'ընդունի՛ ch, sh, և այլն, տառերու գուգաղրութիւններ կիրարէր. Վերջին սկզբունքի գործադրութիւններն, փոխանակ է և չ' և չ', և այն, պատի կրող կրկնակներու էսպերանտոյի մէջ մուծած այս բարեփոխութեամբ՝ Յանձնախումբը ցոյց տուաւ՝ որ իւր գործունէութիւնը պիտի չսահմանափակուէր արդէն իսկ ծանօթ զրութիւններէն մին՝ համաշխարհական լեզու հրատարակելուն մէջ, այլ կրնար նաև այդ դրութիւններէն մին կամ միւսը կատարելագործութեան ենթարկել:

Եւ ահա այս որոշողութեամբ տեղի ունեցաւ հերձուած մը հին և եռ էսպերանտոյի միջն:

Սակայն Յանձնախումբին բարեփոխութեան գործը չկայացաւ մի միայն տառերու փոփոխութեան մէջ, այլ զրադեցաւ նաև էսպերանտոյի դրութեան մէջ գտնուած ուրիշ պակասութիւն կարծուածներն ալ անհետացնելու. զոր օրինակ, հայցական հոլովին յատուկ վերջաւորութիւն մ'ունենալը, և այն:

Յետ երկուստեղ երկար և բուռն վհճարանութեանց՝ վերջին գումարման մէջ (որուն կը մասնակցին ինն անդամներ) քուէարկութեան ենթարկուեցաւ և հաստատուեցաւ հետևեալ բանաձեւը.

« Յանձնախումբը՝ իրեւ սկզբունք՝ նըպաստաւոր կը յայտարարէ ինքզինքը էսպերանտո դրութեան. սակայն իրեն կը վերապահէ քանի մը փոփոխութիւններ մըտ-

ցնելու այդ դրութեան մէջ. և Մհայուն-մասնածողով մը կը հաստատէ, որ այդ գործադրուելիք բարեփոխութեանց մանաբանախումբինները ուսումնախրէ և կարգադրէ՝ համաձայնութեամբ իւսպէրանտո իւզուի Յանձնախումբին»:

Մհայուն Մասնածողովին անդամ ընտրուեցան վերոյիշեալ անձերէն լլուսուալդ, Բոգուէն Դը կուրտունէյ, Յեսպերուն, Կուտիւրատ, Լէօն և Դը-Ռոֆուն, այս վերջնամ՝ իրը ներկայացուցիչ Հին-Էսպերանտոյի:

« Այս Մհայուն-Մասնածողով (Կը գրէ Դոկտ. Հերման Դիլս, Բեռլինի Համալսարանի մէջ դասական լեզուարանութեան ուսուցչապետն, Internationale Wochenschrift, 1 Օգոստ. 1908, թերթին մէջ, ուսկից քաղեցինց մէջ բերուած տեղկութիւնները) բոլորովին հակառակն ուրշեց վերոյիշեալ Յանձնախումբին տուած վճռոյն. և Դոկտ. Զամենհով յայտարարեց որ Յանձնախումբը իրաւունք չունէր իւր հնարած էսպերանտո դրութեան մէջ փոփոխութիւններ ընելու. »

« Էսպէս ուրեմն էսպերանտոյի հետեւողներն երկու բանակի բանուեցան, որոց մին բնաւ չ'ուզեր ճանշնալ Յանձնախումբին ըրած բարեփոխութիւնները, իսկ միւսն ընդհակառակն կ'ընդունի որոշուած փոփոխութիւններն: Ուստի այժմ կրնանք ըսել որ երկու էսպերանտո լեզուններ կան, հինն և նորն:

« Դիւրին չէ գուշակել թէ վերջնական յաղթութիւնը որ կուսակցութեան պիտի պատկանի. իրականն այս է՝ որ էսպերանտոյիններու մէջ հերձուած կայ, և հետևարար էսպերանտիստ եկեղեցւոյն Պապը՝ պէտք է ընդհանրական ժողով մը գուշամարէ նոյն դրութեան հետևող բաժան կուսակցութիւններուն քուէից համաձայնութեամբ վճիռ մը տալու համար: »

« Ինչպիսի ելք ալ ունենայ ինդիրն՝ այս յայտնի է որ գեռ շատ հեռու ենք այն օրէն՝ որուն մէջ մարդիկ պիտի սկսին հասարակաց իմանալի լեզուով մը իրարու հետ հաղորդակցելու»:

Առ այժմ այսքան բաւական համարեւ լով էսպիրանտոյի ներկայ վիճակին վրայ գաղափար մը տալու, մերձաւոր ապագայի մէջ պիտի ջանամ ընթերցողներուս մանրամասն և որոշ ծանօթութիւններ տալ նոյն դրութեան կազմութեան մասին, ինչպէս նաև անոր բարեմանութեանց և պակասութեանց վրայօք, և թէ ինչ յատկութիւններով օժտուած պիտի ըլլայ լեզու մը՝ իրապէս և տեւողապէս համաշխարհական ըլլալու համար։

Հ. Ա. Վ. ՏԻՐՈՅՆԱՆ

## ՄԻԶՆԱԴԱՐԵՍՆԱՆ ՏԱՂԱԾԱՅ

### ԹԱԹՈՒՄ ԹՈՒԽԱԹԵՑԻ

(Հարուսակութիւն էջ 207)

ԵՌԲ ապրած է Թաթոս։

Պ. Կ. կոստանեանցը հասկցուց մեզ՝ թէ 1682էն դէպ ի մեզ պէտք չէ փոխադրել զայն, բանի որ այդ բաւականին օրինակուած Տաղարան մը՝ Թաթոսի «Համասրը» ընդօրինակած է։

Մ'եր Տաղարանները՝ որոնց Թաթոսէն քերթուածներ ունին՝ կամ անթուականն (նոտրգիր, Ժի-Ժի զարու գրուածըներ) և կամ նոր գրութիւններ Ժի Տաղարանը որ Թաթոսէն բանի մը կտորներ ունի՝ 1640ին ընդօրինակուած է; իսկ Ժի Տաղարանը թէև 1563ին գրուած է, բայց վերջին մասը (ուր են Թաթոսի տաղերը) 1604ին գրուած է Ստեփանոս Թոխութեցին։

Այսինուու Թոխութեցին՝ հայրենակից Թաթոսի՝ ունի նաև ուրիշ գրած ընդար-

ձակ Տաղարան մը<sup>1</sup>, որ նոյնպէս ի կափա օրինակուած է 1606ին (Ռիլի). այս տաղարանս ալ ունի բազմաթիւ ցերթուածներ Թաթոսի անուամբ՝ գրուած հայերէն և տաճկերէն (հայատառ)։

Այս թուականէն աւելի հին Տաղարաններու մէջ հանդիպած չեմ Թաթոսի, և կրնամ վատահութեամբ ըսել՝ թէ Թոխութեցի Թաթոսու ապրած է ԺԶ զարու կէսէն վերջ, 1550ի ատենները ծնած։ և կամ այն է՝ որ մտերիմ ընկերն եղած է Ստեփանոս Թոխութեցի Տաղարացին՝ և կամ ուսուցիչը։

Բաց ի մեր մատենադարանի 1907ին ստացած (1606ին գրուած) տաղարանէն՝ որ տասնէն աւելի կտորներ ունի Թաթոսունին, 1908ին Պարտիզակի մէջ տեսայ ձեռագիր մը (Լիմ անապատէն փոխադրուած), որ բաւական թուով տաղեր ունէր Թաթոսի անուածով։ Եւ վերջերս Մեծ։ Տ. Նորայրի միջոցով ձեռցս ինկաւ «Մոռոզեան» Տաղարանը<sup>2</sup>, որ նոյնպէս՝ բաց ի Թաթոսի ինձի ծանօթ տաղերէն՝ ունէր նաև հատմը բոլորովին նոր։

Թաթոս Թոխութեցին՝ ինձի ծանօթ երեսուն կտոր ցերթուած ունի, որուն տասր հայերէն են, իսկ բանը հայատառ տաճակերէն։

Ցարդ մի միայն «Հայ մտաց յամիս մարտին» սկզբաւորութեամբ ցերթուածը ծանօթ էր Հ. Ալիշանէն և Պ. Կ. կոստանեանցէն, որուն պակասաւոր օրինակ մը գտնուած է վերջերս «Բժ. Գար. Ցովհաննիսիսանի ձեռագիր տեսրակներ» ուն մէջ, զոր հրատարակեց Այստառ ամսագիրը։

1875ին Բազմաէպի մէջ (էջ 351) հրատարակուած է վեցտողհան Ծենեկան մեղիկի մը, որուն տողերուն սկզբաւորերը «Թաղեռոս» կը յօդեն. թէև Թոխութեցին

նամակը, և լումայ 1902, էջ 251-6, եր. Շահազիեանի ուսումնակրութիւնը։

3. Տես Ալարատ ամսագիր 1910, թիւ 4, էջ 391։

1. Այս տաղարանը ստացած ենք 1907ին, որուն մասին խօսած ենք 1907ի Տաղարացիպին մէջ (էջ 401)։  
2. Տեսագրիս մասին տես Կոստանդին Երգընակացի, տպ., ի. Ս. Ղազար, էջ 181, Տ. Նորայրի ՅՈՒԼԻՍ 1910